

գային Բարձրագոյն Փողովցն մէջ կը դանուին ներքին թշնամիներ, վայրոտ ոստիներ, որք կը ջանան իւր անունն ու պատիւն արատաւորել, այնպիսի ստայօդ, յուդայական և քմածին զրապարտութիւններ ստեղծաբանելով, որք Միաբանութեանս մոքէն անդամ անցած չեն, թող թէ բանիւ և գործով յայտնուած :

Արդ՝ Ա. Աթոռոյս Վարչութիւնն սաստիապէս կը բողըքէ այս անխիղճ զրապարտցաց դէմ եւ կը պահանջէ, եթէ կարող են, թող վաւերական փառտերով ապացուցանեն իրենց անհեթեթ զրապարտութիւններն, զրս արտայայտած են Աղբային Երեսփոխանական ժողովց մէջ, ապա թէ ոչ յաւիտեան անջնջ պիտի մնայ իրենց ճակտին վերայ բանսարկութեան, սրտութեան և աղդամատնութեան այն սեաւ կնիքն, զրո ջանացած են անխրդ Ճօրէն դրոշմել 'ի ճակատ Միաբանական Ռւխտիս, որ ոչ միայն թշնամական իլլրտումներ ունեցած չէ Ա. Էջ միածնի Մայր Աթոռոյն դէմ, այլ շարունակ աղօթած է և կ'աղօթէ, շարունակ հայցած է և կը հայցէ յիստուծյ, որ իւր հզօր Ա. Ծն կարկառէ և զօրացնէ այն Հանրական Ա. Աթոռոն Արարատեան, որ մեր վաղեմի փառաց միակ պարծանքն է, մեր Աղդայնութեան և Քրիստոնէութեան բազմագարեան Վառարանն, մեր Հայրենի յիշտակարանաց ամենէն նշանաւորն, ամենէն նուրիտականն և ամենէն խանդաղատականն :

Ա. Աթոռոյս Վարչութիւնն սոյն պաշտօնական Յայտարարութեան հետ միսսին պարոք կը համարի նաև իւր խորին գոհունակութիւնն մատուցանել Աղբային այն Լրագիրներուն, որոնք պաշտպանած են Ա. Աթոռոյս պատիւն ընդդէմ յանիրաւի թշնամանաց, եւ

իւր դառն ցաւն կը յոյանէ այն Լրագիրներուն, որոնք միամստաբար արձագանգ եղած են Երեսփոխանաց ու մանց զրախօսութեանց, առանց ըստուգելու և հիմնովին տեղեկանալու. իսկ առհասարակ ամեն Լրագիրներէն կը խնդրէ յատկապէս իւրեանց էջերուն մէջ առնուլ սոյն Յայտարարութիւնն 'ի հերքումն զրապարտութեանց եւ ի պաշտպանութիւնն ճշմարտութեան և անմեղութեան :

Դի. 30. 1875.

ԵՐԴՈՒՄՆ Ի ՌԻՒՏԼԻ

ԱՅՆ Երկիրն, որ սյսօր Զուեցերիս կ'անուանի, մասն էր Բուրգոյնի թագաւորութեան, որ մետասաներորդ դարու մէջ քայքայեցաւ : Այն ժամանակին 'ի վեր Զուեցերիս Նահանգներէն շատերն Գերմանիս կայսերաց անուանական գերիշխանութիւնն ճանաչելով Հանդերձ անկախ եղան : Երեքտասաներորդ դարուն վերցերը սոյն Երկրի իշխաններէն մին, այն է Հաբսբուրգի կոմն Ռոդովի, կայսր ընտրուելով Հանաց մօտաւորնահանգներն կացուցանել լնդ ծառայութեամբ իւր ժառանդական իշխանութեան : Իսկ նորա որդին Ալբերտ, իրմէն յետոյ կայսր ընտրուելով՝ բոլորովին ծանրացցց ծառայութեան լուծըն և սկսաւ անգութե կերպիւ նեղել և հարստահարել Նահանգներն : Ալբերտի կարգած նահանգապետներն սկսան այնպիսի դժողովակ վայրենութիւններ գործ գնել, որ Ռւրի, Շվից և Ռանդերլալդ Նահանգներու բնակիչներն վճռեցին, որ նահանգապետներն իրենց երկրէն հալածեն :

Ունդերվալզցին Սելքթալ կամելով իւր հօր վրէմն առնուել, զոր Աւաստրիայի նահանգապետոն սոսկալի տանջանքով կեանքէ զրաւած էր, միաբանեցաւ ֆիւրստի հետ, որ Ուրինահանքէն էր, եւ Սատաշչըրի հետ, որ Շվիցէն էր :

Սոքա երեքեան, 1307 ին, Գեկտեմբերի 8 ին, գիշերուան մէջ, ժողովեցան Ուիւտի անուաննեալ մարդագետնի վերայ: Իւրաքանչիւրն բերած էր իւր հետ իւր երկրացիններէն տասն հոգի ևս: Երեքն միասին երդուեցան և ուխտեցին առաջի Աստուծոյ՝ կամ ազուտել իրենց հայրենիքն կամ մեռնել. յետոյ իրենց երեսուն ընկերքն ևս նոյն երդմամբ ուժանեցին:

Ռիւտլիի մէջ Հելուետիոյ կամ Զուեցերիոյ աղատութեան երեք հիմնադրաց միաբանութեամբ կատարուած սոյն հռչակաւոր երդումն արդիւնաւոր հետեւանքներ ունեցաւ:

Վիլհելմ Տէլն, որ սոյն միութեան մէջ գտնուած չէր, հրաշալի կերպիւալատուելով Աւստրիացի Գեսլէր նահանգապետի մոլեգին կատալութենէն, սպանած էր զնոյն ինքն Գեսլէր Գիւմնախտի մօտ:

Յունուարի 1 ին ուխտադիրներն պաշարեցին Աւստրիացւոց գրաւած երեք ամրոցներն: Նահանգապետներն յետքաշուեցան: Ոչ մի կամիլարիւն քթափուեցաւ և յաղթողաց ձեռքով վառուած ուրախութեան երկու կըրակներն սկսան փայլիլ ՚ի հեռուստ Ալպեան լերանց վերայ:

Ալբերտ կայսրն, Հաբսբուրգի ամրոցի հանգէսպ սպանուելով իւր մի աղդականէն, որոյ ժառանգութիւնն անկրաւութեամբ յափշտակած էր, նորասրդին Լէոպոլդ Աւստրիացին մեծ բանակաւ արշաւեց Զուեցերիոյ վերայ և փորձ փորձեց իրկին ընդ իշխանու-

թեամբ գրաւել, բայց Մորդատէնի պատերազմին մէջ յաղթուեցաւ եւ այնուհետեւ բոլորովին ապահովեցաւ Հելուետիական Հասարակապետութեան անկախութիւնն:

Այսօր, երբ ճանապարհորդն կը շրջագայի Քատրո - Կանոսնի (Չորս - Նահանգաց) ԼՃի շրջագայքն, մի մարդագետնի մէջ և պտղաւետ ծառերով հովանաւորեալ մի տան մօտ կը տեսնէ երեք աղքիւրներ, որք Առողի կ'անուանին, վասն զի աւանդութիւնն կը պատմէ թէ՝ սոյն աղքիւրներն այն վայրկենին բղիսեցան, երբ Զուեցերիոյ Ազատութեան երեք Հիմնադիրներն իրենց հռչակաւոր երդումն արտասանեցին: Այս մարդագետինն կամ դաշտն է ահա, որ կը կոչուի Գրիւտլի կամ Ռիւտլի:

ՈՒԽՏ

Ի Ս. Բ Է Թ Լ Ե Հ Ի Մ

Ե Խ Ի Շ Ր Ձ Ա Կ Ա Ց Ս Ո Ն Ո Ր Ի Ն

Առօն վերնադրով հրատարակութիւն մի անցաւ մեր ձեռքն, 30 քառածալ երեսէ բաղկացեալ, որ առաջ Յունարէն հրատարակուած է և առա 1868 ին Ռուսերէն թարգմանուած եւ տպագրուած է Լէյպիցի մէջ: Ռուսերէն հրատարակութեան վերայ յատկապէս նշանակուած է՝ «Յանկացող Ռուս ուխտաւորն կարող է ստանալ Յունաց Ա. Յարութեան տեսչէն կամ Բեթլէհէմի վանքէն»:

Սոյն հրատարակութեան հեղինակն է Բենիամին Խօսննիդիս, որ վախճանեցաւ անցեալ ամսոյն մէջ: Այս եր-